

ՊԼԱՏՄՈՒԹԻՒՆ ԷՆՅ ԱՐՈՒԵՍՏԻ

**ՀԱՅ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԺԲ.-ԺԳ. ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ (*)**

Հասած ենք վախճանին այս ուսումնասիրութեան որուն մէջ, հիմնուելով ձեռագրներու սակաւաթիւ հոյլի մը վրայ, ջանացինք ճանչնալ հայկական մանրանկարչութեան նկարադիրը ժԲ-ը դարէն սկսեալ մինչև ի մէջ կոյս ժԳ-ը: Առանձնապէս նկատի առինք այն երկու աշխարհները, որոնց մէջ կը գտնուի հայ ազգին զանգուածը: Եւ կարգաւ քննեցինք Մեծ Հայքի և Կիլիկիոյ ձեռագրները. ուսումնասիրեցինք առ քանի մը գործեր, որոնք կը թուին օտար երկիր հաստատուած գաղութներու մէջ ծնունդ առած ըլլալ:

Մեծ Հայքի մէջ, ժԲ-ը և ժԳ-ը դարերուն, գործունէութիւնը կը կեդրոնանայ Անիի շրջանի վանքերուն և էրզրումի նըման քանի մը կարեւոր քաղաքներուն մէջ: Երգինազարդութիւնը (enlumine) ժ. դարու կարգ մը ձեռագիրներու հոյակապ նկարագիրը չունի այլեւս. հիւսուած եղէն գործուած քններուն ազգեցութիւնը որ արդէն կ'երեւէր այդ առաջին շրջանին, հիմակ

չատ աւելի զօրացած է: Միջագետքեան ժողովածոյն վերջամացած կենդանիները խիստ ձեւեր ունին, առնոք կերպագեղձուած են՝ յարմարելու համար երկրաչափական տարադիր մը: Բնապաշտ բուսաշխարհը անյայտացած է, ու արմաւենին տակաւ առ տակաւ տեղը անցած է բուսական իր պէսպիսուն տեսակներուն: Արուեստագէտները զեռ չեն սրբեգրեր ծաղկային արարելւքը. նոյն իսկ զծային գարգազործութեան մէջ անոնք հաւատարիմ կը մնան հին կերպերուն, որոնց մէջ՝ զանազան եղանակներով իրարու բերուած երկրաչափական պարզ ձեւեր սահմանադրուած յօրինանիւթի կը հայթայթեն. առնոք չեն ուզեր փորձուիլ երկրաչափական արարելւքով, այն բազմաթիւ գարգահիւսերով, զորս կը ճանչնան և հազուագիւտ ճարտիկութեամբ կը գործածեն նոյն այդ երկրներուն քանդակագործները: ԺԳ. դարուն, կեդրոնը կը փոխադրուի գէպի Արեւելը, ու Գլածորի նորահաստատ վանքին մէջ կը դարգանայ արուեստագիտական դպրոց մը, որուն պետն է Թորոս Տարօնեցի: Հին դարերուն վերապրումը կը ցուցնէ աւանդութեան շարունակումը, բայց աւելի բազմաթիւ են օտարներէն առերեսուած բաները: Եւ սակայն ձեռագրներու զարգարանքը աւելի աղքատ է իր ամբողջութեանը մէջ, և մանաւանդ արուեստը նուազ կ'որովի նկարադիր մը ունի:

(*) Յօդուածս «Երգինազարդութիւնն է այն հմտալից ուսումնասիրութեան, զոր Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան Փրանսերէն լեզուով հրատարակած էր ժԲ.-ԺԳ. դարերու հայ մանրանկարչութեան մասին, հիմնուելով վենետիկի Միխիլարեան քանի մը ձեռագիրներուն վրայ: Սոնի Ապրիլ ամսոյ թիւին մէջ մատենախօսական մը զբերով այդ գործին վրայ, խոստացած էինք անկէ քանի մը մասեր թարգմանաբար ներկայացնել մեր ընթերցողներուն. իբրև առաջին գործադրութիւնը մեր այս խոստումին՝ հանդիպով կուտանք ներկայս:

Կ'օգտուինք պատեհութիւնէն, հրապարակաւ յայտնելու համար նաև մեր շնորհաբանութիւնները այն յայտնութեան համար զոր գիտնական օրիորդ ունեցած է, իր այս գրուածքին համար ընդունելով ASSOCIATION DES ETUDES GRECQUESի մրցանակը. իսկ «Բարազամու եւ Յովաափի վէպի» պատկերազարդ յունարէն ձեռագրի մը մասին իր հրատարակած ուսումնասիրութեան համար ևս՝ PRIS FOULDRÉ:

Կիլիկիոյ մէջ, լուսամիտ իշխաններէ և առաջնորդներէ արուած մղումին տակ, կը տեսնենք փայլուն փթթումը նրբացած և ճոխ արուեստի մը, որուն մէջ շատ նուրբ կերպով մը իրարու կը լսառնուին թեզանդական և արեւելեան ձեւերը: Այս նկարչութիւնը տրամաբանական զարգացումն է այն ձգտումներուն՝ որոնք ժԱ. դարու սկիզբէն է վեր կը յայտնուէին կարգ մը

կեդրոններու մէջ, որքան բուն Հայաստանի նոյնքան Սեղճուկեան արշաւանքէն յետոյ կազմուած իշխանութեանց մէջ և ուր բնականաբար ազդեցութիւնը աւելի մեծ էր: Նկարիչներու ժողովածուն կը հարուանայ յաւելուածով հիլէնապաշտ աւանդութեան պատկանող յօրինանքներու: Բուսաշխարհը աւելի պէսպիսուն է, բայց արուեստագէտները սզատ ձեւերուն աւելնիքը արարելուքն ու կը դործածեն: Ոճագէտ դուռը նուազ արճառու է քան Մեծ Հայքի գործերուն մէջ, մանաւանդ կենդանիներու գծագրութեան մէջ: Կնքագրական ձեւերը փոխ աճնելով հանդերձ, Կիլիկիան մանրանկարիչները աւելի ազէկ կը դնեն բնութիւնը և իրականութեան աւելի մերձաւոր ձեւեր կուտան: Զարդահիւսքի զանազան գիտական բաղադրութիւններ կը ցուցնեն հին յօրինանքներու տրուած զարգացումը: Ժ.Կ. դարու վերջերը, ազնուապետական այս արուեստը իր սեղը կուտայ աւելի ժողովրդական նկարագրով նկարչութեան մը, որուն լուսի բարգաւաճումը դործն է Սարգիս Պիծակի: Կարծես թէ ազգային աւանդութեան պատկանող և Կիլիկիա ապստամանած նկարիչներէ երբեմն ներուժուած արուեստը կը վերածնի այդ թուականին փոքր ինչ տարբեր ձեւով մը: Լոս ալ, սակայն, ազգատարուած զոր նկատելինք թարոս Տարոնցիի գործերուն մէջ, երեւան կուգայ. հակառակ այս երկու դպրոցապետներու տաղանդին և գործունէութեան, հասկանալի սանցիք ետքը արտադրուած գործերու յոյժ կարեւորութեան՝ կը զգացուի արուեստի խնամարհումը. կենսունակութիւնը որ կը յայտնուէր դիւտերով, անխնջ կերպով նորանոր փոփոխականեր հիւսող երեւակայութեան մը միջոցաւ, ա՛յլ չի կայ: Կիլիկիոյ արուեստը երկրէն դուրս ճառագայթած է: Իր ազդեցութիւնը կը դիտուի հիւսիսի գաւառներուն եւ թերեւս ալ աւելի օտար այն քաղաքներուն մէջ ուր կարեւոր գաղութներ կային:

Կը տեսնե՞ք յայտնէս որ հայ երկրագործութեան կ'եղանակաւորուի մէկ դարէն միւսը. կը տեսնե՞ք նաև կարեւոր տարբերութիւններ երկու երկրամասերու արտագրութեանց միջև: Այս տարբերութիւնները աւելի զգալի են կերպարանական պատկերացումներուն մէջ: Մեծ Հայքի ընդօրինա-

կիչները երկար տոնն կը պահեն բազմադիմի ճակատի յիշատակը. անոնք նոյնքանբար Քրիստոսի կեանքին տեսարանները կը նկարեն, եւ այդ էջ լեցնող մանրանկարները երբ բնագրին թերթերուն մէջ կը մուծուին, սկզբնական տարիներ պարունակութիւնը կարենաւ ուրին կտորներու կը վերածեն: Անոնք աւելի Սիւրբական եւ կապագովկական պատկերագրական տիպերը կը նմանադործեն, այս կալուածին մէջ մեծ պահպանողականութիւն մը ցուցնելով: Կերպրեկայ արուեստի զգացումը քիչ զարգացած է, բայց ձեւերուն պատկերային պարզումը չափազանցութեան չէ տարուած, զարգարանքին ճաշակը բուրբովն չի ջնջիքրնապաշտ տեսքը:

Կիլիկիոյ մէջ ամբողջ էջով մանրանկարները փոխաւորակ կուգան գրուածքին մէջ և լուսանցքին վրայ դնուած յօրինուածքներուն հետ: Ասկէց պատկերներու ամբողջութեան շարքը կը հարստանայ, պատկերագրագողները չեն վարանիր նկարել աւանդէն քիչ ծանօթ գրուածքները, եւ Ժ.Կ. դարու ձեւագիրները մեծ շահկանութիւն ունեցող մանրապատում պատկերագործում մըն է սր կուտան: Այս արուեստագէտները պատկերագրական բաներու մէջ նախապատուութիւն կը ցուցնեն Բիւզանդիոնէն ընդունուած յարացններուն, բացի սակայն Ժ.Կ. դարէն, ուր Սարգիս Պիծակի դպրոցը աւելի կ'արթնի գործածելէ կապագովկական տարապները: Ժ.Կ. և Ժ.Գ. դարերու նկարչութեանց ոճը աւելի ճկուն է: Անձերը, իրենց կանգնապեղ ձեւերով, թէ՛ աւելի վայելուչ և թէ՛ աւելի պէսպիսուն կեցուածքներ ունին. նկարիչները կերպաւորման զգացումն ունին, հետեւաբար, եւ ձեւերու երկրագրական վերածումը նուազ կ'երեւի: Հակառակ կարեւոր տեղին որ իրենց ընծայուած է մանաւանդ Կիլիկիոյ մէջ, հակառակ իրենց գործարդումի նրբութեան, կերպարանաւոր պատկերացումները հայկական երկրագործութեան ամենէն յատկանշական տարրը չեն: Հայ արուեստը պատկերատեսաբար չէ եղած երբեք, նոյն իսկ քրիստոնէական առաջին դարերուն: Պատկերները, առանց յոյն եկեղեցւոյ մէջ եղածին չափ բազմաթիւ լինելու, միշտ զարգարած են հայ սրբապաշտները: Ան ի չզոյ՛է նկարներու, այս մասին ունինք վը-

կայութիւնը հին քանդակներու, Մրէնի եկեղեցիներու և քանի մը խաչքարերու : Ազթամարի հարթաքանդակներն ալ զմեզ կը հանեն Ժ. դարէն. յուսաբազոյն թուականի մը. վասնզի անոնց նիւթերը, որոնց մեծագոյն մասը կը պատկանին նախնական քրիստոնէական արուեստի ժողովածուին, անշուշտ Հայաստան մուտ գործած էին յառաջ քան սոյն ժամանակը, ուր մենք գտնենք քանդակուած կը տեսնենք այդ եկեղեցիին որմերուն վրայ : Բայց թէև սպասուեալ որ վաղուց գործածուած, իրպարանագործ արուեստը Հայաստանի մէջ ճշմարտագլխաւ ինքնատիպ զարգացում մը չէ ունեցած քննաւ : Այդ կալուածին մէջ չէ որ ցեղին արուեստագիտական հանճարը ամենայնով կերպով ի յայտ եկած է : Հայերը ամէն բանէ առաջ զարդանկարիչ են, զարդն է որ իրենց նկարչութեան, ինչպէս և քանդակագործութեան, կուտայ մասնաւոր կիւիք մը :

Նկարուած զարդին աչքառու յատկութիւններն են. ներգաշնակութիւն և փայլը գունաւորման, զորս աւելի կենդանի կը զարձեն խորքին պսղաղուն սոյլին ու պէսպիսուն և ճարտար բազկացութիւններ, որոնց մէջ ճիւս երևակայութիւն մը կը լրծորդուի յստակ արամարանութեան մը և կատարեալ գործագրութի մը հետ : Ո՛րն ալ լինի, հատորին մեծ բաժանումներէն ստաջ գրուած ուղղանկյունները, Աւեստարաններու սկիզբը գրուած խորանները, կամ լուսանցքները զարդարող փոքրիկ յորինանքները, ամէնքն ալ դժգրուած են միւսնոյն խնամքով, ամէնքն ալ անկապարտ են իբրև զարդ : Կարելի չէ մոռնալ խողով հերթագործութիւնը այդ էջերուն, որոնց հարստութիւնը երբեմն երբեմն կը յիշեցնէ սուկերչութեան առարկաները :

Ուսումնասիրելով այդ զարդարանքին բազկացուցիչ տարիքը, մենք ամէն անգամ երևան հանցինք հանդիսութիւնները մէկ կողմէ իրանական և մայրման արուեստին և միւս կողմէ հելլենական և քրիզական արուեստին հետ : Այս ըսե՞լ է սակայն թէ հայ մանրանկարը զանազան տարիքու ներդաշնակ միացում մըն է լոկ : Չենք ուզեր անտիդիօրէն ցափազանցել իր ինքնատուութիւնը, բայց պիտի մեղանդէինք հակառակ սխալի մէջ իննայով՝ եթէ մեր-

ժէնը անոր որ և է ինքնութիւն : Հայկական նկարչութիւնը տարակոյս չկայ թէ մեզի կ'երևի իբրև ընտրողական արուեստ մը, և սակայն, այդպէս չէ՞ նաև բիւզանդական արուեստին եւս, և, ա՛յ աւելի՛ մայրման արուեստին նկարագիրը :

Մենք հայկական արուեստին մէջ կը գտնենք յոյժ աչքառու երկուութիւն մը, որ արդիւնքն է եկամուտ զանազան տարիքու, բայց որ միւսնոյն ժամանակ ժողովուրդին ընդակից պարագայ մըն է : Չենք ուզեր բնաւ միջմտուի ըլլալ սղգանական նկատողութեանց, որոնք միշտ ալ վասնագուոր բաներ են. բայց Հայերը, Եւրոպայէն եկած Փոքր Ասիա, արեւմտեան երամ մըն են արեւելքի մէջ ապրող : Անոնք, իրենց ծագումին և իրենց զարգացումին պատմական և աշխարհագրական հանգամանքներուն հետեւնըով, իրենց վրայ կը կրեն երկու աշխարհներու յատուկ նկարագրի զիծեր : Ինչպէս լեզուն, որ կը պատկանի հնդեւրոպական լեզուներու արեւմտեան խումբին, առանց զժուարեութեան մեր մէջ պիտի ընդունին արեւելեան խումբին կամ յառաջագոյն Ասիոյ ուրիշ ժողովուրդներու պատկանող ձևեր եւ ձայներ, նոյնպէս և արուեստը պիտի կրէ կրկնակ դրոշմ մը : Աւելի արեւելեան՝ քան բուն բիւզանդական արուեստը, ան Իրանական կամ մայրման արուեստներէն աւելի մօտ է արեւմտեան մտայնութեան : Պարագայից կամ տեղւոյ համեմատ, երկու նկարագրներէն մին պիտի կրնայ աւելի շեշտուած ըլլալ : Ասիկա ճշմարտ է ոչապի նկարչութեան, նոյնքան և ճարտարագիտութեան համար, ուր զմեթթաւոր եկեղեցիին քով, որ տիրող ձևն է, կը տեսնենք նաև կարեւոր պաղլիքներ, ասիկա ճշմարտ է նաև քանդակագործութեան համար, ուր Գուսնիի հելլենապաշտ գեղեցիկ զարդարուեստը հակապատկեր կը կազմէ Մրէնի արեւելեան սոճով հարթ քանդակներուն հետ :

Բիւզանդական քաղաքակրթութեան, իր լայնագոյն առումով առեկող զայն, կը պարտի Հայաստան աստուածաշնչական տեսարաններ նկարելու իր եղանակը : Բիւզանդիկին և Սիւրիա եղած են իր գաստիարակները այդ կալուածին մէջ, ինչպէս եւ զամ անոնք զըլխասոնեան Արեւելքի և նոյն իսկ Արեւմուտքի ուրիշ ժողովուրդնե-

բուհը: Բիւզանդիոնի ազդեցութեան ներքեւ է որ անոր կերպընկալ զգացողութիւնը կը վերանորոգուի և կը զարգանայ: Բիւզանդիոնի հետ յարաբերութիւններն են վերջապէս որ անվթար կը պահեն բնագոյտութեան զգացումը: Բայց հայկական գործերը կը զատորոշուին աւելի իրապաշտ շնչով մը, զոր արդէն մատնանշեցինք, աւելի մեծ ազատութեամբ մը և կեանքի աւելի աշխոյժ զգացողութեամբ մը: Կիլիկիոյ տրուեստագէտները մանաւանդ, կ'եղաշըջեն սովորութիւնն իրապաշտութեամբ տարազները, առողջ շարժում մը երբեմն երբեմն կ'սկսորէ անոց գծած կերպարանքերը: անոց իրենց ժամանակակիցները կը մտցնեն նուրբական պատկերացումներուն մէջ, և չեն վարանիր աւետարանիչներուն կամ աւետարաններուն մէջ յիշատակուած անձերուն տալ իրենց ժամանակի հայկական զգեստի տարագր կամ գունէ ինչ ինչ տարբեր այդ տարազէն:

Զարդարուեստի կառուածին մէջ, շատ աւելի քիչ բան կը պարտի Բիւզանդիոնի: Զարդարուն կամարներուն առաջին ձևը Սիւրիայէն եկած է Հայաստան ինչպէս և Բիւզանդիոն: Հայաստանի կարգ մը ըըջաններուն և շարժեբունէ մէջ ներշնչուած են եղանակաւորուանքէն յոյն արուեստագէտներուն որոնք աւելի հոգածու եղած են ճարտարագիտական նկարագրի կամար, բայց յընգհանուրն հայկական զարդարանքը աւելի հարուստ է և միւս այնպէս կը թուի ինչ այս մասին Բիւզանդիոն աւելի առած է քան թէ տուած: Շատ հաւանականօրէն հայոց միջոցաւ է որ արեւելեան յորինանիւթերը Բիւզանդիոն են մուծուած, և փոփոխութիւնները՝ որոնք կը տեսնուին պատկերաստեղծներու ընթացքէն սկսելով, այսինքն այն թուականին ուր հայերը բազմաթիւ էին մայրաքաղաքին մէջ, և ուր տնտեսքն ոմանք նոյն իսկ կայսերական աստու գրաւեցին, մտառմբ հետեանք են հայկական առերեսութեամբ (appart):

Արեւելքի հետ տեական շփումը զարգացուցած է զարդական զգացողութիւնը զոր ունէին արդէն Հայերը: Իրանական խորքը ապահովաբար ամինակարեւորն է: Մտիման արուեստի հետ յարաբերութիւնները աւելի բարդ են: Ինչ ինչ ձևերու կամ յորինանիւթերու, ինչպէս արարհուսքը և արմաւենին, անուրանալի է. ուրիշ հանգի-


տութիւններ արդիւնք են հասարակաց ծագումի մը, թերես նոյն իսկ փոխառութեանց զորս Մալիմաններն ըրած են Հայերէն: Եթէ արտական արուեստ ունի թուրք մը զոր հայկականը չէ ճանչցած երբեք, եթէ հարուստ և հզոր կայսրութեան մը նպատակաւոր պայմաններուն մէջ ան գիտցաւ արդարէն զարգանալ այս յոյժ օժտուած ժողովուրդին մէջ, պէտք չէ մոռնալ թէ Պարսկաստանը, Միջագետքը և Հայաստանը և միջերկրականեան աւազանի երկիրները նուաճող թափառական ցեղերը իրենց հետ ոչ մէկ արուեստագիտական աւանդութիւն կը բերէին: Ամենուրեք ուր հաստատուեցան անոնք՝ պարտուած ժողովուրդներուն աշակերտեցան: Ումմեան յիշատակարանները Սիւրիոյ և Պաղեստինի մէջ, Սամարբայինները, լայնօրէն կը հաստատեն այս բանը: Ինչպէս զարմանալի պիտի ըլլար հետեանք որ Հայաստան հաստատուող Արաբները միևնոյն կերպով ազդուած ըլլան անոնցմէ: Հայաստան արուեստագիտական երկար աւանդութիւն մ'ունէր, և մասնաւորաբար փայտեւ ժամանակաշրջան մը կանխած էր տարբրական նուաճումը: Գիտնէք բոց ստորի թէ Արաբականք և անոնցմէ վերջ Սելճուքեանները իրենց շինութիւններուն համար հայ գործարարներ և նոյն իսկ ճարտարագետներ գործածեցին, և հայկական ձևերը այնպէս մալիման արուեստին մէջ մասն: Տարակոյս չկայ թէ երկուստեք փոխանակութիւններ ևս եղած են, որոնց տակաւին չենք կրնար ստուգել ճշգրիտ բնութիւնը և զարդութիւնը: Բայց այս երկու արուեստներուն միջև կայ նկարագրի և մանաւանդ ուղի ի տարբերութիւն մը: Այդ տարբերութիւնը արդիւնքն է մանաւանդ հայ արուեստի արեւմտեան տարբերուն, ու կը խորհնք՝ աւելի՛ զգլխի տեսանելի ախարհը կեցողածքի մը, խորհուրու եղանակի մը որ յատուկ է միջերկրականեան ժողովուրդներուն՝ որոնք հետ կապակցութիւն ունէին հայերը, աւելի քան այս կամ այն շարժանիւթին ներկայութեան: Սիրելի կանգներ՝ վերացական զարգացումը, անոր զիտէ իր երազը բարեխառնել չափի ճաշակով մը: Կը վարանալ ծանրաբեռնուած է շփութեանէ, ու զարգերը զիւրաւ ըմբռնութիւնք պարզ տարբերու կը վերածէ: Պարզապէս վերլուծական միտք մը չէ որ կը յայտ-

նուր այսպէս, այլ յստակ յօրինուած քի փա-
 փաք մը, մասնաւորաբար կիրիկիոյ մէջ յասա-
 կանչական: Մայրման արուեստագէտն ալ
 կը տարբերի ընապաշտութեան իր աւելի
 սրուած զգացողութեամբը: Ըսուած է թէ
 Մայրմանները միշտ ալ մերժող չեն եղած
 գենդանիէ՜նականերու պատկերացումին, միայն
 թէ անոնց չեն տուած անոնք այնքան կա-
 ընոր տեղ մը, որքան կուտան Հայերը: Այս
 վերջինները ունին նաեւ իրականութեան
 զգացողութիւնը զոր բնաւ չունին թէ՛ Ա-
 ըրպները և թէ՛ Սեւեռքանները: Բնու-
 թեան ձև մը պարզապէս մեկնակէտ մը չէ
 ի՞նչպիսի մովը քմայք մը. հայ արուեստա-
 գէտը զիտէ գնահատել իր տեսածը, առանց
 անպատճառ կերպափոխելու զայն: Այսպէս
 է որ անիկա հաճոյք կը զգայ դժգոհելէ՛ ի-
 ընն ընտանի թուռները, ծառերը, կամ կը
 ցուցնէ այդին և անոր մէջ խազացող կեն-
 դանիները: Կեանքի այն զգացումովը զոր
 մասնանշած էինք արդէն, հայկական զար-
 քարանքը կը տարբերի մայրմաններունն և
 աւելի պէսպիսութիւն կը ստանայ:

Կիրիկիոյ Հայերը շարունակ յարաբերու-
 թեան մէջ էին խաչակիռներուն և Արեւելք
 հաստատուած շատին թագաւորութեանց
 հետ. հայ արքունիքը ընդունած էր շատ մը
 արեւմտեան սովորութիւններ, ու խաչակիր-
 ներուն ազդեցութիւնը զգալի է թագաւո-
 րութեան կազմակերպումին և մասնաւորա-
 պէս օրէնսդրութեան մէջ, բայց արուես-
 տագիտական կառուածին մէջ կարծես թէ
 կարեոր ազդեցութիւն մը չէ եղած, և հա-
 զիւ քանի մը գործերու մէջ կը գտնենք
 ոտման նկարչութեան հեռաւոր մէկ արձա-
 կամիք. հազիւ, աւելի ուշ, կը գտնենք մէկ
 կամ երկու բնանիւթեր որոնք կը թուին
 Արեւմուտքէն եկած ըլլալ:

Հայկական նկարչութիւնը մեզի կ'երևի
 ուրեմն իբրև Արեւմուտքի և Արեւելքի ճամ-
 բուս միջնակէտի արուեստ մը: Կիրիները զորս
 ի իւր բերինք իր վրայ թերևս կը ցու-
 ցընեն աւելի մասցի քան ստեղծագործ ար-
 ուեստ մը: Արուեստագէտներուն ինքնա-
 տպութիւնը կը մնայ ոչ այնքան նոր ձե-
 ւերու հնարողութեան որքան այն կերպին
 մէջ որով անոնք կը գահանակաւորին և կը
 պայծառանշեն միջերկրականեան արեւելքի
 եւ իրանեան սարահարթի ժողովուրդնե-
 րուն հասարակաց եղած զարգարուեստա-

կան ժողովածուն: Օժտուած՝ մեծ երևա-
 կայութեամբ մը և մշտարթուն քամլքով,
 այս յատկութիւններուն միացուցած՝ ճար-
 տարական յոյժ գնահատելի կարողութիւն
 մը, անոնք զիտցած են նկարել գործեր, ու-
 բոնց մէջ ի յայտ կուգան շատ մեծ նրբու-
 թիւն մը և ճշգրտութիւն մը, շատ վստահ
 զարգական հասկացողութիւն մը և երանդ-
 ներու ճոխութիւն մը, որ կը թովէ նայ-
 ուած շնիրը. ու այս յատկանիշերով իսկ
 այդ գործերը արժանի են գրաւելու պատ-
 ւոյ տեղ մը Միջին Դարու երվնազարդու-
 թեան պատմութեան մէջ:



ԼՈՒՐԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ԵՐՈՒՍԱՂԷՄԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԷՆ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ԱՐԵՒԵԼԷ

Հովիտ Ս. Աստվիկ Վ.րդ. Մարտ 24ին Խարսիսի և վե-
 րադարձած երկամսեայ հովաւական օրջան մը վերջ: Այ-
 ցեցած է Թեմցին, որ պատարագած է. Փէթին, ու այ-
 ցեցած է անկիման Եպիսկոպոսին, եւ շնորհակալութիւն
 յայնմ՝ որ արժան է իր արժանակի մէջ եղած ան-
 դիական եկեղեցիներուն մէջ պատասխան կատարել.
 Տարէն, որ արար մը միւր եղած է Պ. Աստվեսանի,
 որ ազգօրոս կնակ մը ունի, Շանկիայ, որ Երիցս պա-
 տարագած է Ռուսաց եկեղեցիին մէջ, ու պակ մը, մը-
 կրուտ քիւն մը եւ քաղաւ մը կատարած է և եկեղեցա-
 շէն մարմին մը կազմած: — Խարսիս վերադարձին,
 Ապրիլ 14 ի ե. ին հոգեմահացեան պատարագ մատուցե-
 ր է վասն հոգեղոյս Ս. Հայրապետին և դամբանական խո-
 տեր: Ամբողջ ժողովուրդը լաց է եղեր: Ապրիլ 27ին կը-
 կրին երեւ է հովաւական պսոյսի դէպի Մանգուրոյ Հայ-
 րու և Յիցին Բաղսմենը, որ զեւ չէր այցեցած, եւ
 ապա Ջանջոււն և Տարէն:

ՀԱՐԱՒԱՅՈՒՆ ՅՐԱՄԱՍ

Մարտիցի Առաքեղարկան Փոխանորդ Ս. Ջօզի Վ.րդ.,
 Հայ եկեղեցւոյ Վարչութեան նախագահ, Հասկի առթիւ
 Ապրիլ 22ին այցեցած է Միլան, եւ յաջող օրը պատա-
 րագած՝ անկիման եկեղեցւոյ մը. 25ին՝ դարձելով, հոգե-
 լոյս Մրցազան Հայրապետին համար հոգեմահացի պա-
 տասխանեցով. երկու անգամից ալ Բարագած: Կատարած է
 երկու մկրտութիւն և պակի օրհնութիւն մը: Երկրայ
 եղած է Հ. Բ. Է. Միութեան տեղական ընդմանուր ժողովի
 նիստին և պատու տեղակալն. այցեցած է անկիման Ե-
 ղեցին: Տեղուց ազգային արժանապատիւ պատու ձե-
 վարդապետ, եւ զոն մնացած իր ոգևորիչ խօսքերէն:
 Ու վերադարձին Միլանէ՝ երկու օր մնացած է Կիւ, ի
 մէջ այլոց այցեցած Ս. Արարոյս բարեաշուկի Տիկին
 Քէզէլեանի, որ չեմբ Կասագրգուտիւն ցայց ատու է
 Հայ Մուսուղէի մասին: